

ԱՆՏԻՊ ԷԶ ՄԸ ԹԼԿԱՏԻՆՑԻՒՆ

ՏԱՆՉ ԹՈՂ ՉՅԱՍԿՆԱՆ

Ա. Բ Շ Ա Կ Ի Ն

ԲԵԼԵԿԱՎՅԻՆ կեղծ արեւի մը շառաւիդ-ներով ձմեռ օրերու տրատում պարբերութիւն մրն ալ հանկուցեցինք ջուտին ծառը (1): Աս օրերուն թողած սովարութիւնը իրենց տօներովն ալ, թարեկենդանովն ալ, նոր գարունին թաց շէմքին վրայ բռունելիք գայլի սունկերուն համը տուին մեզին Ուրիշ բացատրութեամբ մը, գուցէ աւելի ճիշդ: Ճմրան ամբողջ երկայնքին ու լայնքին վրայ, մեռելի միս եղաւ ծամածնիս (2):

Հին, լուսաւոր օրերէն ովնչ մնաց տուրուկնիս, ու հիմայ ալ թղթի վրայ բան մը չափուի կրնայինք երանգաւորել, գժբաղդաբար, որ գարունէն առաջ ճմրան բանատեղծութիւնն ըլլար:

Օր մը, Դեկտեմբերի կոյս ձիւներուն ճերմակովը, մեր ծովակէն ու նազմէն ծնած նայագներուն ունքն ի վար ու անկէ ալ վար եղած շուշան բաները կ'երգէինք, հիմայ այն ճիւնին ու ճերմակին գաղափարովը, ցորեկը, սա ալքերուն վոխած (3) պղտիկներուն անարիւն, անդոյն գէմքը կը հասկնանք, գիշերն ալ, գլխինս բարձին գրած, մեր հանգուցեալ հիներուն ու նորերուն ճերմակ պատանքը կ'իյնայ մտուլնիս: Ես ինձի համար, կը յիշեմ, թիգ մը



ԹԱԿԱՏԻՆՑԻՒՆ

հասակով, ոսկեգեղմի պէս բաներ մը տարելու ծրագիր մը կ'ողջնձեւէի. այսօր ալ սակայն ու վտղն ալ, կարելի է, կոյր խուրդին խրուած, մութ միջավայրը իտէալ պիտի պահեմ: Թէ ինչ յու այսպէս, ի՞նչ ծանր մղձաւանջի մը տակ կքուած կը խօսիմ այսպէս, հիմա գժուար է բացատրելը. այն չափ մը, ու առայժմ բաւական սեպեցէք այն՝ թէ «մոքի կեանքին ծայրայեզ կշուռնի արդի մարդուն մէջ, անոր հաւասարակշուռ թիւնը կորսնցնել տուած է, անոր գործելու կարողութիւնը թուլցնելով՝ անոր հէջ գարանումը, անորոշութիւնը գրած է, որ քայլայումին կը տանիս: Ո՞ր հոգիի մը վիճակին խտակ արտայայտութիւնը չը կրնար ըլլալ այս խօսքը, եթէ մարդերու ամենայետինն իսկ ինքն իրեն համար գէթ սա առտակին խաղաղուաէն բան մը էվէլ զգալու կարողութեանը կը հաւատայ:

•••

Այս տեսակ լլկուած ու շամփրող հոգեբանութեան մէջ միշտ, արի՝ տես որ՝ ատեն տտեն, մոտի հեռուի բարեկամներէ ալ թունդ թելագրութիւններ կը նետուին

գիրկս, ու դէն կը թողում լուրջ մտածութիւններս եւ սպահ մը զուարթ, մանկային խելքով մը, կարմիր ծովու անդիի ափանց վրայ կուժ կոստող երջանիկ խենթերուն պէս սրբնդ մը կը վչեմ:

Ու գաւառի գրադիներու հասցեին ի՞նչ ալ աղուոր ու անկեղծ հրաւերներու փոնջ մը, սիրելիկ իմ Արշակ. մենք մինչդեռ համրիչի հատիկ մը ձեռուլնիս անցնելու ատեն չորս հիմակ անգամ կը խածնենք, որպէս զի ետեւէ ծամ մը աւելի ունենալով, քիչ մը աւելի քնացնենք ստամբար, մարդիկ կ'ելլեն որ կեանքը եղով ու մեղրով մնուցանելու քարոզ մը կը դռնչեցնեն ականջի տակ: Կատակը ամբազ ջացուցած ըլլալու համար պիտի ինդրէի որ դուք ըսէիք այս մեղրաշուրթներուն ու այն փափկանկատ զանազաններուն թէ մեղի առ այժմ պէտք չէր գոնեագը, խնձորին,

(1) Զնուաի ծառ, կամ չիտի գերեզման այն պգտիկ թուփերուն կ'ըսեն, որ գեղին քովերը ու յանախ համբաներու վրայ բուսած կ'ըւլին: Ցաւագարները, մոքի մէջ տէրտ ունեցողները, որ երկար տարիներով զիրենք նիւանդ կը պահէ եւ որ մարդու չի կրնար ըսուի, իրենց փէշերէն կտոր մը կը փրցնեն ու թփիկին վրայ կը կախեն, որպէս զի ցաւ, տէրտ իրենցմէ ելլեն ու ան տունկին փուշերուն մէջ խեղդուին:

(2) Արակնամուտին, մայրերը կ'արգիլեն իրենց աղջիկներուն ծութ ծամելու սովորութիւնը, համոզելով զանոնք թէ այդ պահուն ձութ լողը մեռելի միս ծամած կ'ըւլի, Այս խօսքը կը գործածուի ան ատեն նաեւ, երբ մէկը անհանդուրժելի տեսակին հալումաշ մտածութիւններու նոպաներ կ'անցընէ,

(3) Սէք, էլք, ոգի մը՝ որուն համար կը իհաւում թէ տպացկաններու երկօրեայ, եւ մինչ եւ ութ օրուան նորածինները գողնալով կը փոխեն զանոնք ու իրենցմէ ստուերի պէս նիհար, ճղճիմ երեխաներ կը բերեն կը դնեն տղացկան մօրը կշտին: Ասոր առջին առնելու համար ութ օր շարունակ մինչեւ լոյս ֆրագ կը վառուի խանձարուրին քովերը:

(4) Պուկ, կոկորդ:

տանձին ալ պէտք չունեինք. պատառ մը հալալ հաց ու պուտ մը զուլալ ջրիկ երաշխաւորելու գարավերջիկ աղնուութիւնը ընէին, մենք ալ իրենց խօսք կուտայինք ու կ'երգութնայինք տաճարին առջեւ, որ վարշամակը պատուելով դուրս գայինք անմիջապէս մեր մութ ծերպերէն, ուր գլուխ ու սրունդ իրար հիւսած հիմակ՝ մեր ձարան է որ կ'ուտենք: Այս վիճակին մէջ է որ ես խնքս կեանքէն ձանձրացողի մը վայանքը կ'ընեմ. այս վիճակին մէջ եթէ գիսնայի որ աչքերս ալ գլխիս մազերուն չափ հեշտ պիտի կրնայի վար առնել, վայրկեան մըն ալ չէ համբերեր, կը փրցնէի անմնք ալ ու գոիչներուն մէջ կը նետէի: Պատճաններու աշագին ծանրութիւն մը կշաղ, աչա թէ ուրիշ ի՞նչ մըն ալ կար որ՝ երկու երեք տարիներ շարունակ լեզու պուկս (4) փախցուց, ու հնդ գամած պահեց: Ու հիմայ, երբ այս տողերը քով քովի բերելու փորձը կ'ընեմ, թոթովումի պէս բան մը կը զգամ, կամ այն մութին վարժուած ջղ չիկին գժբաղգութեան մէջ որ ցորեկի լրյանվ իր բոյնը գտնելու համար, ինքինք պատէ պատ կը զարնէ ու ամենէն վերջը հրավառ ծխանի մը մէջ կ'իյնայ:

Յաեսութիւն:

ԳԵՂԱՑԻՆ^(*)

Խարբերդ, 1898

(*) Այս գրութիւնը զոր Խարբերդի մեծ գրագէտը զրկած էր 1898ին (բնագրին Արամ Անտոնեանի ձեռքով օրինակութեամբ) նախկին շրջանի Անահիտի տնօրէնին, անտիպ մնաց, որովհետեւ հակառակ գեղացին ստորագրուած ըլլալուն՝ ոճը որոշապէս կը մատնէր հեղինակին ինքնութիւնը եւ գրողը կը բռնար վանկուիլ աշխատակցած ըլլալուն համար արտասահմանեան հանդէսի մը որ երրորդ թիւէն սկսեալ՝ զրական օրկան մը մնալով հանդերձ ազգային զատին համար բուռն պայքար մղող պարբերական մը դարձաւ: